

0.0002660100100

ԱՀԵԱԾԱԾՈՒՅԹՆ ՔԱՐԵՎ ՄԻ ՏԱՋԱՐԸ,

Խելօֆ. — Այս բառը խելից բառին գործիականը լինելով՝ մակրայօրէն կրանի գրոց լեզուին մէջ՝ փոխանակ ըստելու՝ ճարտարութեամբ, հնարիւք, խոչեմութեամբ։ Իսկ աշխարհաբանին մէջ սովորական նշանակութիւնն է՝ իբրև մակրայ եւ ածական՝ հանդարս (ուպրւ). «Խելօֆ կեցիր. խելօֆ տղայ»։ Միայն Խրիմեցւոց լեզուին մէջ կգործածուի նաեւ իբրեւ խելացի, զիտուն, իմաստուն։ «Շատ խելօֆ մարդ է»։ — Լաւ էր բուն նախնական նշանակութիւնը պահպանել, բայց երկրորդ նշանակութիւնն եւս գովելի է. իսկ երրորդը անտարակոյս խոսելի։

Խիսլիլիկ. — Յետին ժամանակի գրոց մէջ
կդանուի, եւ Տաճկաստանի Հայոց աշխարհա-
քառին մէջ կդործածուի այս խսլիլիկ կամ
խըպլիկ բառը՝ իբրեւ (շինծու բառով) մըդ-
ձաւանց (տճ. աղջր պասան), որ է Եւրոպացւոց
վաճիխ բառը։ Խակ Խրիմեցիք, ինչպէս նա-
եւ Մաճառստանի ու Լեհաստանի Հայերը,
խըպլիկ կըսեն թիթեանիկինն, որ է տճ. Շե-
փենիկ, գուցէ նմանութիւն մը երեւակայե-
լով մզձաւան ջին ու թիթեանիկին մէջ։

Խմբագիր. — Առ եւս այն նորահնար բա-
ռերէն մէկը գարձաւ մեր օրերը որ թէպէտ
ըստ լինքեան գեղեցիկ են եւ հարազատ, բայց
անհմուտ եւ խառնախօս գրիչներու տակ
ընկնելով աղճատուած են, եւ որ ըստ օրէ
աւելի կաղճատուին՝ աշխարհաբառին ան-
սանձ եւ անձունի աղատութեան շնորհիւը :
Յայտնի է գրադիտաց որ այս բառը Աս-
տուածաշնչին ընակիր շաբադքութեամբ գը-
րուած Նախադրութիւններէն մէկուն մէջ
միայն կայ գործածուած՝ գաղղիարէն բաւու-
(Հաւաքումն) եւ ռուսերէն սբորնու բառերուն
նշանակութեամբը. վասն զի այս է վկայու-
թիւնը. «Ոչ եթէ զայլ եւ այլ աղջաց զիթա-
գաւորութենէն նշանակէ խմբագիրն (այս-
ինքն հաւայումն) զրոց չորից թագաւորու-
թեամց), այլ զմիոյ՝ զիսրայելականէն» :

Որբան հեռու է այս նշանակութիւնը նախ այս նշանակութենէն՝ որով անհմուտին մէկը Վենետիկ ապօռած Գործոց առաքելաց Մեկնութեան ճակատը դրած է «Մեկնութիւն Գործոց խմբագիր»։ որով զայականը դարձեր եղեր է ածակսն՝ առանց հարկի եւ սահման։

Ասկից առնելով՝ հաճոյ թուեցաւ ոմանց խմբագիր անուանել նաեւ այն անձինքը՝ որոց բանր գործն է դլիսաւորապէս ասդիես անդիէն քաղուածներ ընելով օրագիր հրատարակել, իբրեւ թարգմանութիւն գաղղիարէն րէդաւտ բառին, որ է յօրինիչ, շարագիր, շարարրող; Ասով եւս առաւել հեռացած կլինի խմբագիր բառը իւր սկզբանական նշանակութիւնէն: Յուսամք թէ բանասէրք չեն կրկներ մեզի այն սովորական եւ ծիծաղական խոռը թէ «Ինչ վնաս. գործած ելով կվարժին», վասն զի այդ ծուռ սկզբունքին գիմացը հարազատութիւն չկայ որ գիմանայ: Ատենով լատինամոլ հայ մատենագրին մէկը կանգէ եղեր թէ վտանակ ցամաֆ երկիր ըսելու՝ ըսուի շարունակ (որովհետեւ լատիներէն continentens բառը թէ ցամաֆ երկիր կնշանակէ եւ թէ շարունակ, այսինքն միայար, կից). Եւ երբ ուրիշները կմեղագրեն իրեն թէ այդ ինչ անճոռնի նորաձեւութիւն է, կպատասխանէ եղեր թէ «Հոգ չէ, եղբայր, հոգ չէ. ըսելով ըսելով կվարժին». Աղջկ որ մեր այժմու կիսեփեաց գրագէաններուն ծանօթ չէ եղեր շարունակ բառին ատենով այսպիսի պատիւ առածը. ապա թէ ոչ, այնքան կգործածէին որ թերեւս ուրիշ շատ բառերու պէս սա եւս յիրաւի սովորական կրառնար, եւ կլոէ ինք ու կիարդայինք թէ «Պատերազմը ծովէն ու շարունակին սաստկացաւ. — շարունակին կերթաս Պօլիս թէ շոգենաւով. — շարունակային կենդանիք» եւ այլն: Ո՛ գիտէ, գուցէ հետ զհետէ ցամեցընել բառին տեղն ալ ըսուեր շարունակի. գուցէ մումկալորիսն բառին տեղն անդամ՝ ըսող գտնուեր շարունակութիւն, որովհետեւ լատիներէն continentia բառը մումկալութիւն կնշանակէ...»